

ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ Ա. ԹՈՒՂԹԻՆ ՏՈՒԵԱԼՆԵՐԸ

ՔՐԻՍՏՈՆԷԿԱՆ ԿԵՆՑԱՐԻ, ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Կորնթացւոց Առաջին Թուղթը հզական դիրք մը կը գրաւէ Ս. Պողոսի Թուղթերուն մէջ իրեւ ցոլացուցիչը նախնական քրիստոնէական համայնքի մը ներքին կեանքին, կազմակերպութեան և հանրային պաշտամունքին:

1. — Քրիստոնէական կինոցաղ: Քրիստոնէական կեանքի մասին այս Թուղթը անսպառելի հանք մըն է: — Ի՞նչ կը տեսանենք անոր մէջ. — Մարգիկ՝ բաղկացած նորագործ հնաթանոսներէ և հրեաներէ, գերիներէ եւ ազատ մարգոցմէ, այրերէ և կիներէ: Բայց հակառակ իրարու հակագիր նկատուած՝ այս այլազան զասակարգերէ կազմուած ըլլալուն, այս մարգիկը կը ներկայացնեն մեկ հաւաքական մարմին մը, որոշապէս անջատ՝ զինքը ցրջապատղ աշխարհէն: Մարգիրու հաւաքական այս նոր մարմինը կը կոչուի «Եկեղեցին»: Եկեղեցին այնքան որոց, այնքան ինքուրոյն մէկ մասէ է Կորնթոս քաղաքի բնակչութեան որչափ էին հնաթանոսներով և հնաթանոսներով (Փ. 32): Այսուհանգերծ Եկեղեցին անգամները բոլորովին չեն խզաց իրենց յարաբերութիւնը բնակչութեան միւս տարերուն հետ. կը տեսնենք զանոնք որ յաճախ ընթրելու կ'երթան իրենց հնաթանոս զրացիներուն մօա (Փ. 27): Նոյնիկ անոնցմէ ումանք իրենց հնաթանոս քարեկամներու հնտ կոռափերու ի պատիւ սարքուած խնճոյքներու մասնակցելու աստիճան յառաջ կը տանին իրենց մտերմութիւնը եւ ազատութիւնը (Ը. 10): Իրենց մէջ յառաջ եկած վէճերու համար կը գիմեն հներմանոս գատարաններ (Զ. 1, 2): Սակայն Առաքեալը կը յորդորէ որ կարեի եղածին չափ զգուշանան հներմանոսաց հետ յարաբերութիւն մշակելէ եւ ձեւացնեն շատ աւելի անջատ մարմին մը քան ինչ որ են. այսպէս՝ գատարան խնդիրներու համար հներմանոներուն դիմելը բացարձակապէս կ'արգիլէ իրերեւ գարկաբեկւէ ընթացք մը իրենց համայնքին

համար, որ անհունապէս աւելի բարձր է քան հեթանոն ընկերութիւնը (գլուխ Զ.): Ի՞նչ բանի մէջ կը կայանայ սակայն Եկեղեցին տարրերութիւնը զինքը ցրջապատղ աշխարհէն. — ա) Եկեղեցին ունի իր մէջ գերբանական Զօրուրին մը որմէ զուրկ է գետարհն թ) Եկեղեցին ունի իրեն յատուկ հաւատալիներ զսրս չբաժներ իրեն հետ աշխարհ: զ) Ունի բարոյական չափանիք իրեն կը կեանքին զոր կը մերժէ աշխարհ: դ) Ունի իրեն յատուկ կազմակերպութիւն մը՝ զոր չե կրնար ունենալ աշխարհ: ե) Ունի վերջապէս իրեն սեպական հաստաներ, ծեսեր, արարողութիւններ և պատօնութիւններ ծեսեր զոր չեն կրնար հասկնող անոնք՝ որ իրմէ զուրս են:

Խօսեցանք կամ ակնարկեցինք արգէն Եկեղեցին մէջ գոյութիւն ունեցող ատտուածային Զօրուրեան մասին, որ նոյնինքն Քրիստոսն է, որուն չնորհիւ Եկեղեցին անգամակցողները ի վիճակի կ'ըլլան զարելու նոր կեանք մը, յաճախ արամագձօրէն հակառակ աշխարհի պահանջած ու ջատագոված կենանքին: Ա՛յ է ամենին էական տարրերութիւնը Եկեղեցին եւ Ամբարհի մըջէ՝ Եկեղեցին կը հաւատայ Քրիստոսի, իսկ Աշխարհը շի հաւատար Անոր:

Խօսեցանք և տակաւին պիտի անդրադառնանք իր հաւատալիքներու մասին, Առատուծոյ, Հանգերեծեալի, Փրկութեան և այլ խնդրց մասին, որոնք յիմարութիւն և գայթակղութիւն կը թուշին աշխարհի համար: — Պիտի ջանանք ներկայացնել այժմ Եկեղեցին բարոյական, կարգադասական, կազմակերպական և պատօնունեալին գրութիւնը:

«Հոգեւոր օգտակարութեան ոկզրունքն է բանալին այս Թուղթի բարոյականին: Անհատական կեանքը նկատի առնուած պարագային, զիտելի է որ նզնուական ձգտութիւն, զիտելի է որ մասնակի ազգութիւնը կ'արգիլէ իրերով շշածած է ինքնաշխատ Եկեղեցին զինքը Եկեղեցին մէջ գարերու ընթացքին և որ այսօր իր մայրամունքին կը մօտենայ

կարծես) իր առաջին արտայալումները կը գտնէ այս Թուղթին մէջ (Է. 1, 25, 40): Կուսական կեանքը, աշխարհէն մէկուսի ապրուած կենցաղը, շատ աւելի գերազանց կը նկատուի քան ամուսնական կեանքը: Սակայն կուսական կեանքի գերազանցութեան բրանումը երբեք չնուացացներ ամուսնական կեանքի վսիմութիւնը և բարձրութիւնը: Առաքեալի օճնողական յանձնաբարութիւնները կմտնուած են սա պարզ սկզբունքի վրայ թէ՝ կուսական կեանքը աւելի օգտական է՝ հոգեւոր տեսակէտով՝ քան ամուսնական վիճակը:

Աշխարհը (Է. 31), այսինքն այն ամէնը որ կը կազմէ մարդկային բնական կեանքը, իր ուրախութիւններով, վիշտերով, հետաքրքրութիւններով, տենչերով, ձգուամեւրով, բաղձանքներով, ստացութիւններով, եւայլն, եւայլն, քրիստոնեայի համար լոկ միջոց մըն է գերազայն նպատակի մը՝ որուն մէջ անհատին բարձրագոյն բարին կուզայ խառնութիւն ընկերոջ և բոլոր մարդոց բարին հետ: «Մի՞ ոք անձի՞ն եւեր խնդրեցէ այլ և զընկերին» (Ժ. 24):

Անհատը թէեւ ազատ է իր անձնական պատասխանատուութեան մէջ Աստուծոյ առջէ (Գ. 21, Բ. 15, Ժ. 23), բայց պարտի սահմանափակել (Զ. 12, Թ. 19) իր ազատութիւնը թէ՝ ի շնոր թիւն անձին, ինքինքնը ատիմբլուսի և հակացուի ներքեա պահելով, և թէ ի շնոր թիւն այլոց, իր ազատութեամբ գայթակղութիւն չտալով ուրիշներու (Թ. 24-27): Կերագոյն բարին, զոր պարտին հետապնդել հաւատացեալները և որուն ստորագտան բոլոր միւսները, է «կյորդութիւնը Աւետարանին»: «Զայս ամենայն առնեմ վասն աւետարանին, զի կյորդ եղէց նման» (Թ. 23): Եւ օւետասարանի կյորդ ըլլալը ուրիշ բան ըսել չէ բայց եթէ մասնակցի այն բարիքներուն և օրէնութեանց զորս աւետարանը կուտայ և կը խոստանայ տալ իրեն հաւատացողներուն: Օրինակ այն անասելի երանութիւնը զոր Աստուծուած է զինքը սիրողներուն (Բ. 9) որ այս կեանքին մէջ կը սկսի մօռհենով (Ա. 14) և կը վերջանայ հանգերձեալին մէջ փառեն (Բ. 7, Ժ. 43):

Այս բարձրագոյն սօգտակարութեան սկզբունքն է որ կ'որչէ լուծումը բարյական հարցերու, որոնք կը պատահին այս

Թուղթին մէջ: օր մարմելի գործածութեան, ամուսնութեան, գոհեալ միս ուսաելու կամ չուտելու, հոգեւոր ընտենիուու ուղիղ կամ չարաչար գործածութեան և այլ հարցերու: Այս սկզբունքն է որ մարդու վրայ պարտաւորութիւն կը գնէ իր անձը ուրիշին ստորագտական, իր ստորին ենը բարձրացնելու, իր ստորին ենը բարձրացնելու, ժամանականին: Բարյականը իր լրումը կը գտնէ Սիրոյ մէջ: Այսը ներքին վիճակ մըն է ուր անձին ստորագտականը եղած է հրամանական բնագդ մը: Սիրով միայն մարդ կընայ ինքնինքնին և աշխարհին յաղթել, այսինքն ապրիլ գերազանցապէս բարյական կեանքը: — Այս է Պօլոս Առաքեալի այ Թուղթին մէջ յառաջ բերած բարյականի գրական կողմը, որուն համաձայն գործ մը թերեւս կընայ օրինաւոր ըլլալ, բայց քրիստոնեան պիտի նախլնտրէ սօգտակարը (Զ. 12, Ժ. 23, Պ. 23, Թ. 24-27), այդու ջանայի ձեռք ձեռք ձեռք նոգեւոր աղասիթիւնն իր անձնի և բարին ուրիշներու համար: Քրիստոնէական աղասիթիւնն մըցանակը հոգեւոր մարգուն համար միայն սահմանուած է: Օրէնքի լուծէն աղասիթմը կուզայ ոչ թէ օրէնքը չնանչնալով, անոր նկատմամբ անտարբեր գտնուելով, այլ ինքնատիրութեամբ, ինքինքնին յաղթելով (Թ. 27):

«Տիորիլինոի մասին գասական հատուածը Ե. և Զ. գլուխներն են: Այստեղ Ս. Պօլոս կը նկարագրէ ոչ թէ նեկեղիցին եղածը կամ ըրածը, այլ ըլլալիքը և ընելիքը: Այսպէս կորիթօսի մէջ պատահած յոյժ գայթակղեցուցիչ գէպֆին առթիւ՝ պէտք էր ի մի հաւաքուէր, (Առաքեալը կը խոստանայ և օգուզով իրենց հետ ըլլալ), և Տէր թիւուկը անունով արտակսէլ այնպիսին նեկեղեցին: իր բառերով՝ «մատնել ստասնային»: Այստեղ ունինք սկզբնաւորութիւնը նեկեղեցուց կողմէ կերարկուած արտաքման իշխանութեան: Այս իշխանութիւնը ի գործ պիտի գրուի նեկեղեցիի կողմէ իրեւել ամբողջականութիւն: Համայնքը նոյն ատեն իշխանութիւն պիտի ունենայ վերստին ընդունելու իր մէկ վտարուած անգամը անոր պաշխարութեան պարագային: Նեկեղեցին իրաւասութիւն պիտի ունենայ կարգադրել իր մէջ ծագոյն առած ամէն տեսակ ինընդիրներ, առանց թոյլ առլու որ այդ ինըն-

դիրները քննուին իր հաւատալիքները եւ սկզբունքները չբաժնող մարդոց կողմէ՝ հետանոս դատարաններու առջև։

2. — Եկեղեցական կազմակերպութիւն։ Պօլոս Առաքեալ Կորնթոսի Եկեղեցին անշախ կ ինքնօրէն Եկեղեցի մը չնկատեր, այլ մէշ մասը Տիեզերական Եկեղեցիին (ԺԲ. 28), ան լոկ տեղական եւ մասնաւոր Եկեղեցի մըն է, եւ իր այդ հանգամանքով իսկ պարտի յարգել միւս աեղական Եկեղեցին ներու մէջ տիրող սովորոյթները և կազմակերպական կարգ կանոնը (Ժ. 16, ժ.թ. 36). պէտք է հաւատարիմ գտնուի իրեն յանձնուած «աւանդութեանց», այսինքն վարդապատութիւններու և պաշտամունքի ձեւերուն մէջ։ — Եկեղեցին Առաքեալի իշխանութեան ներքեւ է. լոկ Առաքեալը իր իշխանութիւնը ստացած է Եկեղեցիի Քիրազականց Դրւուէն, Քրիստոսէն։ Առով իրենց իշխանութիւնը ածանցուած է Քրիստոսի իշխանութեանէն։ Առաքեալները հազարապետներ են Զինուորեալ Եկեղեցիին, Քիրիստոսու ըլլալով Քիրազոյն Հրամանատարը և Զօրագույնը։ Առաքեալները իրենք ալ Եկեղեցի մաս են, իրենք ալ Եկեղեցւոյ անշամաս են (Ժ. 22)։ այսուհանդերձ անսահման իշխանութիւն ունին Եկեղեցիին վրայ։ Առաքեալին բացձանքն է, որչափ որ հընարաւոր է՝ սիրո՛յ օրէնքով կիրարկել այդ իշխանութիւնը, սակայն եթէ հարկը պահանջէ՝ հեղինակութիւն կը զգայ իր մէջ ձեռք առնելու ամենախիստ միջոցներ խանգարաւուած կարգը վիրահանատառելու համար (Ժ. 21)։ Խնքն է որ վճրու կ'արձակէ ուռէ մոլորած անդամ արտաքսելու և Եկեղեցիին կը մնայ լոկ իւրացնել եւ զործազրել իր տուած վճռու (Ժ. 3)։ Առաքեալը իրաւունք և հեղինակութիւն ունին նոր պայմաններու առջն նոր կարգազրութիւններ լնելու, նոր օրէնքներ գնելու (Հ. 27 եւ շար.՝), երբ Տէրը ուռէ հրաման չունի այդ մասին։ Առաքեալները շարունակողներն են Տիրոջ գործին, օժտուած՝ Անոր հեղինակութեամբ և Անոր ոյժով։ Կը տեսնուի ուրեմն որ առաքելութիւնը եղական դիրք մը կը գրաւէ Եկեղեցիին մէջ իրեք անոր բարձրագոյն իշխանութիւնը ներկայացնող մարմինը (ԺԲ. 28, 29)։ Ասկայն երբ կը փորձենք ճշգել առաքեալներէն վար եղող Եկեղեցական պաշ-

տօնեաններու դիրքը և գործը՝ ինքինքնիս կը գտնինք մեծ դժուարութիւն այցն։

«Փորձ ք Առաքելոց էն գիտենք թէ Պօլոս Առաքեալի սովորութիւնն էր իր հիմնած Եկեղեցիններու համար երեցներ ձեռնագրել (Պործ. ԺԲ. 23, ի. 17)։ Ոչ մէկ գրական փաստ ունինք ի ձեռին հաստատեւու որ այսպէս չէր ըլլած Կորնթոսի մէջ։ Ասկայն Նշանակալից լսութիւն մը կը պահպէս անսնց մասին այս թուղթին մէջ։ չէնք հանդիպիր ընաւ յիշատակութեանը եպիսկոպոսներու, երեցներու կամ սարկաւագներու ի՞նչ է պատճառը այս լսութեան։ ի՞նչո՞ւ, օրինակի համար, չդիմել Եկեղեցիի պատօննեաններու հեղինակութեան, համայնքի ծոցին մէջ յառաջացած անկարգութիւնները խաղաղեցներու համար իշխանութիւններ առաջարկութեանց լսաղաղեցներու համար։ Երկու հաւատական ենթագրութիւններ կարելի է ընկել այս մասին։ 1) Կամ այն է որ չկային անոնք, որով Եկեղեցիին կազմակերպութիւնը տակաւին իր սաղմային վիճակի մէջ էր։ 2) Եւ կամ՝ թէեւ կային անոնք, սակայն, մեծ մասամբ իրենք էին պատասխանատունները Եկեղեցիի մէջ յառաջ եկած անկարգութեանց, մասնաւորաբար ի՞նք ձուածին ։ . . . Յամենայն գէպս ի՞նչ ալ ըլլայ իրականութիւննը սա օրող է որ թէեւ Առաքեալը չիշատակութիւնը Եկեղեցիի սովորական պաշտօննեանները՝ սակայն միւս կողմէ յառաջ կը բերէ այս թուղթին մէջ Եկեղեցական պատօննեաններ տարբեր գասակարգութիւն մը։ ան զորս եղն Աստուած յիշեղեցւոյ այս են։ 1) Նախ զառաքեալու, 2) Երկրորդ զմարգարէս, 3) Երրորդ զմարգագետու, 4) ապա զօրութիւնն, 5) ապա չնորու թժկութեանց, 6) օգնութիւնն, 7) վարիչս, 8) ապս լեզուաց, 9) թարգմանութիւնն լեզուաց (ԺԲ. 28)։ Այս անունները ոչինչ կ'ըսեն մեզի իրենց ներկայացուցած պաշտօննեաններու մասին։ կարելի է մտածել որ Եկեղեցիի պաշտօննեայ մը այս պաշտօններէն շատերը միանգամայն կրնար ունենալ։ այսպէս Առաքեալ մը կրնար ըւլալ՝ նաև մարգարէ, վարդապետ, հրաշագործ, լեզուախոս եւ այն։ Ամէն պարագային կ'երեւի թէ չկար տակաւին դրութեան վերածուած Եկեղեցական նուիրապետութիւն մը Կորնթոսի մէջ, և այս պակասն էր թէրես պատճառը այսնեղ ձնունդ առած անկարգութեանց։ եւ մէկը՝ թէրեւս

այն վերապահեալ խնդիրներէն որոնց մասին աւելի ընդարձակ պիտի խօսէր Առաքեալու ի գարձին Կորնթոս (ԺԱ. 34):

3. Հանրային պաշտամունք: Հանրային պաշտամունքը երկար հատուածի մը նիւթէ այս Թուղթին մէջ, ուր պաշտամունքի տակն կանաց սխօղութ, Հաղորդութեան խորհուրդը, ընորհաց գործածութիւնը, յաջորդաբար նիւթը կը կազմին այս խոշոր հատուածին (ԺԱ. 3-Փ):

Նախ կը տեսնինք որ հաւատացեալ նիւթը պաշտամունքի կանոնաւոր հաւաքումներ ունին: Այս հաւաքոյթները առ հասարակ տեղի կ'ունենային իրիկունները, վասն զի ընթրիի խօսք կայ (ԺԱ. 20, 21): Մէշտ հասարակաց ճաշ, նման Տիրոջ Վերջին Ընթրիքին, և օւխարիսք ոի արարողութիւն մը՝ կ'ընկերանային այս գումարութերուն: Ընթրիքին, որ կը կոչուէր Սիրոյ նաւ (Ազար), իրենց բաժինը պիտի բերէին բոլոր հաւատացեալները իրենց կարողութեան չափով, բայց այնտեղ հաւատար բաժին պիտի ստանային: Սակայն առ հասարակ անկարգ հակում մը յառաջ եկած էր՝ իրարանշչւր ոք իր բերածը ի՞նք վայելելու, ինչ որ զրիւմ մը կ'ըլլար աղքարունքն համար, վասն զի բնական է որ անոնք չէին իրնար ըստ բաւականի նպաստ բերել սեղանին, ընդհակառակը բաժին կ'ակընկալէին աւելի բարեկեցիկներու բերածն:

Բայցի այս հաւաքոյթներէն, որոնց անշուշտ կը մասնակցէին միայն մկրտուած հաւատացեալները, կային ուրիշներ՝ որոնց կինային ներկայ գտնուիլ նաև ոչ հաւատացեալները (ԺԴ. 23): Այս կարգի ժողովները առաւել կամ նուազ չափով կը յիշեցնէին հրէից սիհակուկային պաշտամունքը որուն օտարականներ եւս կընային ներկայ ըլլալ:

Կը տեղեկանանք հասարակաց աղօթքի մասին եւս, որուն կը մասնակցին ներկայ հաւատացեալները ամէննոով՝ աղօթքի վերջաւորութեան (ԺԴ. 16): Ինչպէս նաև առաւել կամ նուազ չափով զատորոյթին մը պաշտամունքը վարուներուն եւ անոր մասնակցողներու միջն (ԺԴ. 16). Կը լսնիք արարողական սոսուրը համբորց»ի մասին զոր պարտ էին հաւատացեալները իրաբու-

տալ ի նշան սիրոյ եւ հոգեկան կցորդութեան: Այսպիսի հաւաքոյթներու մէջ տեղի կ'ունենային հաւաքարար՝ մկրտութիւնները, ինչպէս նաև ամէն հաւաքական գործողութիւններն արարագութեան անդամի մը (Ե. 4-7):

Ամենէն ավիերը երեսոյթը սակայն վերայիշեալ ժողովներու մէջ հոգեւոր օնարեններու կիրարկութիւնն էր, մասնաւորաբար և աւագաւուրեան» և «լեզուախօսութեան» չնորհներու (ԺԲ. 7-11): Պիտի անդրագունանք ատանց մասին, այստեղ կը յիշնէք զանոնք լոկ իրեւ պաշտամունքի ատեն ի յայտ եկած երեսոյթներ, և անցողակի գիտի կուտանք որ յաճախի մեծ խառնակութիւններ և շփոթութիւններ յառաջ կուտային այս չնորհներու անկարգ գործածութենէն (ԺԴ. 23, 26):

Սուսաքեալը կ'արգիլէ կիներուն եկեղեցին մէջ խօսիլ (ԺԴ. 34), և կը հրահանգէ որ սքողեալ ձեռով ներկայ ըլլան պաշտամունքին եկեղեցին մէջ խօսուածները մասնաւոր ուշագրութիւնամբ պէտք էր քննուէին մասնաւոր անձերու կողմէ, առանց նկատի առնելու խօսովին անձը և գիրքը, որպէս զի սուտ առաքեալներ չսպրուէին իրենց մէջ (ՂԵ. 29): Միաւաբարը (կիրակին) յիշուած է իրեւ յարմարագոյն օրը նրուսացէմի աղքատներուն համար ողորմութեանց հաւաքումին: ասկէ կրնանք հետեւնել որ միաշաբաթը զիլսաւոր օրն էր եկեղեցեական գումարութերու որոնց էական նպատակը բացի գոհութիւն եւ աղօթք մատուցանելէ Աստուծոյ՝ էր քեկանել զհացօ եւ ըլլապել զբաժակ Տեհանո: այսինքն յաւերժացնել Խաչի ողձակիզումը եւ ուտելով սրբագործուած հացը, և ըլլապել նուիրագործուած գինին՝ մասնակցիլ, հաղորդուիլ այդ աստուծացին զոհաբերութեան, և այս կերպով խորացնել և ամրացնել կապը իրենց և Աստուծոյ միջև, ինչ որ գիրագոյն նպատակն է պաշտամունքին:

ՃՆՈՒՀԿ ՎԱՐԴԱՊԵՏ